

Եւ էր իշխանն ևըս խորհեալ,
Ալքտատանցըս ստհմանեալ.
Յորս բիւրաւոր աղքատք եկեալ,
Ի հեռաւոր տեղեաց դիմալ:
Ի գեկտեմբեր ամսոյ սկսեալ,
Եւ մինչ 'ի մարտ առհաստացեալ.
Հացիւ և այլ կերակըրեալ,
Յօրն երեք հեղ կերակըրեալ,
Բայց 'ի մէջ այնց լսա ցաւ անկեալ,
Այնու ցաւով բազումք մտեալ,
Ողորմէլ դառըն կենօց
Ի յաշխարհէ եղն ելուն ելուն:
Մէրկացեց հանգերձ մըւեալ,
Եւ հիւսնդպաց հոգըն տարեալ,
Մէծաւ գըթով խնամածու լէալ,
Առատօրէն միացուցեալ:
Մինչ թիւն վաթսուն երեք մըւեալ,
Նշշոյլ խնամոց Տեառն երեսալ,
Զի 'ի յապրիլ ամսոյ սկսեալ
Յամորց անձրես մէստ տեղացեալ,
Բայնժամ համայնք առջանցեալ,
Ի սերմանել տիր փութացեալ,
Բազումք ըլուերմ գընով գժեալ,
Թէ և զսակաւըս սերմանետու,
Բայց հրամանաւ հզօր Արարէին,
Մինչ ետ ըզբիւր ըզչատ հասկին,
Այլ և ինքնին ինքնեկ ելին,
Ի դաշտու 'ի սարս արդիւային:

Ի կալցիք ժամանակին
Յամոյր համբարու յորըս լըցին,
Մինչ զի այնք ևս ոչ բաւեկին,
Անթիւ հորըս համբարիցին:
Եւ զոյլս բերեալ վաճառէին,
Օր յաւուր էջ գինըն հոցին,
Մինչ զի աօմարըն ցորենին,
Երսուն զուռուշ դիւրեաւ տային:
Նշյնակս գարին և այլ կերլին,
Առատօցաւ համայն քարին,
Խնեալ եղև գինըն նոցին,
Իրը 'ի տասէն իջաւ 'ի մին:
Աւրեմըն փառք բարերարին,
Եւ պարգևող մարգատիրին,
Որ և անհուն ողորմանթեամբ,
Միշտ այց տանէ իւր ստեղծուածին:
Բայց 'ի բերմանց մեր դըժբախտին,
Յաւ մի դիսկուոնյոյն փաշային,
Յետ շատ կրելցին զայն խրստագին:
Մեաւաւ աւուր նոյեմբերին:
Իսկ 'ի վաթսուն և չորս թըւին,
Փետըրուարի քսան և եօթին,
Փաստ փաշայի անթիւ զօրք,
Ի մանուռաւ եկն ասս նիրոխտագին:
Յոմաց եղբարց առհարկեցայ,
Նուաստս Յովհաննէս նոտար ծառայ,
Զբանս 'ի կարձայ գրել փութացայ,
Զերգ զիս յիշման տիր բաղձացայ:

ԲԱՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՄՔ

Ի ծով աշխարհս ալէկոծիս, և մարգարիտ մի 'ի ձեռն յիշրիր. ես քեզ խրատ տամ' 'ի ծովու
յեզրն խորհուրդ արաւ:
Հարկեւորին հարկիք ամուր՝ վասն իւր հարկեացն. անհարկուին հարկիք ամուր՝ վասն քո՞ հար-
կեացգ:
Երիշ տեղ փորձել պիտի ըլարդն. 'ի սեղանն, 'ի վաճառուն, 'ի ճանապարհն:
Խօսքն մօն 'ի գիւնաւորին մեծ է. վասն զի խօսքն յերկնից եկաւ, իսկ զու թեթեն մի բռներ:
Լեզուն ճուղ ունի քանի քանու. մէկն մարգարիտ կու թափէ, մէկն ժահը:
Բնութեամբ բան 'ի հուն չիլանէ. թէ համբերես և ոչ շտապին 'ի ժուկն հալուէ ժողովնէ.
Թէ լսեն շաս և քեզ, թէ լսեն ինձ ինչ է:
Ե՛ որ ոչ գիտէ, և ասէ 'ոչ գիտէմ. ուսո՞ զնա: Եւ Ե՛ որ ոչ գիտէ, և ասէ թէ գիտեմ. փախիր
'ի նմանէ: Եւ են որ գիտեն, և ասեն ոչ գիտեմ. ուսիր 'ի նոցանէ:

ՈՍԿԻԹՈՐԻԿ